

## ԽՄԲԸՆԴՐԸԿԱՆ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ Տ. Տ. ՎԱԶԳԵՆ Ա.

ԵՒ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ Տ. Տ. ԽՈՐԵՆ Ա.

ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՂՋԱԳՈՒՐՈՒՄԸ

**Ա**կրօնե է Երուսաղեմի Արքոց Յակոբեանց Աթոռը և իր պատշաճամթերթը Սիոնի, յայտաբարել կարենալու, իր կարգին, այն սրտառուչ դէպքը, որ տեղի ունեցաւ երկու տժիկներ առաջ քրիստոնէական այս վեհափայրին մէջ։ Աւրախ է մանաւանդ Հայ Եկեղեցին և ժողովուրդը ի Հայուսան և ի Սփիռոս աշխարհի, ի տես և ի լուր պատմական այս ողջագուրաւմբն, ուր մեր գորերու և հայրապետներու հոգին աւան ու տրոփիւնն էր որ լաւ եցաւ, անդամ մը ևս, քաղցր և անպղոտը, Ա. Էջմիածնի և Կիլիկիոյ Կաթողիկոսներու ղրկախառն այս ուխտով։

Ազի և հրաշք է ամբողջապէս Հայ Եկեղեցին, և հրաշտագործներ զինքը ներկայացնելու կանչուած Հայրապետները, ինչպէս երէկ այնպէս ալ այսօր Այդ հրաշքին ու ոգիին լոյսն ու չունչն էր որ թրթուաց նորէն Հոկտեմբեր 26ին, մեր զոյզ Կաթողիկոսներու սիրտերուն խորը և չրթներուն զրոյ, Երուսաղեմի Արքոց Յակոբեանց մենաստանի կամարներուն ներքեւ և ներկայ Հայ ժողովուրդի հոգիներուն մէջ։ Արք և ուրբել կարենալու համար այդ հոգեստրուս ձայնը, անհրաժեշտ է զգալ զայն, լուցնելով մեր մէջ այն բոլոր խեռ և օտարաստի զգացումները, որոնք տարիներէ ի վեր կը դառնացնեն մեր Եկեղեցական ու ազգային կեանքը, անիմաս պայքարի կրկէս դարձնելով արաւասահմանի մեր զոյութիւնը։

Վերջ ամէն տեսակի յանետառ թեանց և մեր պատմութեան սրտառուչ խորհուրդը հերքող մոլար ձգառումներուն։ Երազործուածը պէտք չէ նկատուի կողմանկի շահերու աճպարար ցուցադրութիւն մը լոկ, տեսակ մը քաղաքական ձեռնածութիւն, որոնց հանդիսաւես կ'ըլլահք ամէն օր։ Ե՛ս զենք հուտառալ թէ տեղի ունեցածը սրբազն դաշինք մըն էր, հաւատքով ու սիրով լեցաւ, նման երանեալ մեծ Հայրապետներու դարաւոր փորձին, որոնք զիացած են միշտ ներկայի մշուշներէն և արտմաւթիւններէն անդին՝ սեսնել մեզի յաշ տուկ ճշմարտութիւնը, և ուսնակոխնելով ամէն կարգի արդելքներ, նայած են հասարակաց բարիրի այդ լուսասպալինդ ու վճռուկան։

Հայ Եկեղեցին միշտ ձգուած է միասն ոկանութեան, հայուակ մեր պատմութեան ծանօթ ցաւին, անմիտաբան ըլլալու հիւանդութեան, որ մայրն է եղած բոլոր չարիքներուն։ Միւս թեան մէջ միայն մենք կրցած ենք, թէ թիվ և սիրտ սրափ, ստեղծել բազգալի դրախտը հոգիներուն, օրհնելով յիշտուակը մեռելներուն և շինելով հպարտութիւնը ողջերուն։

Ծնորհիւ այդ ողիին և սկզբունքին է որ Հայ Եկեղեցին կրցած է զոյտաւեել և գիւմագրել անցեալի չարագէտ փոմարիկներուն և ներքին ու արտաքին պառակտիչ ոյժերուն։ Ճիշդ է թէ մեր պատմական դարաւոր կեանքի մէջ եղած են ըրջաններ, ուր փոռառեր և ներհակ մտայնութեանց տէր անձեր՝ ճիշդ ու եսական հաշիւներէ տարրուած, դաւած են այս սկզբունքին ու զաղափարին, առկայն հանրային շահր և մեր ժողովուրդի խոճմանքը ըրած են միշտ իրենց դերազոյնր, վերցնելու հասարակաց բարիքին դէմ եղած շեղումները՝ ի նպաստ միւս թեան։

Մեր Եկեղեցւոյ բազմերախտ զարծիչները, ոսկի օգակը եղած են նոյն պէս մեր պետական ու հանրային կեանքին մէջ տեղի ունեցող պառակտումներուն, և իրաւախնութեամբ յարգարել փորձած են առէն տեսակի շեղում և անհակացողութիւնն, որնք մեր երկրի աշխարհազրական դիրքի և քաղաքական պորտագրումներու պատճառու, յոճոխ անջատած են մեզ իրարմէ, ի հեճուկս մեր աղջոյին ամբողջական շահներուն։

Մասնաւորելով մեր խօսքը Հայ Եկեղեցիի և իր այժմու Կաթողիկոսական զայգ Աթոռներու փախյորադիրութեան նշանաւումը, այն օրէն ի վեր երբ մեր հոգեոր իշխանութիւնը Արիէն Սուրբ Էջմիածին վերգարձաւ, միասնականութեան զաղովարը ոչ մուտյն չթալցաւ, այլ աւելի շեշտուեցաւ Եկեղեցիոյ Կաթողիկոսութեան Աթոռին զուգահեռ զոյտ թիւնը չնկատուեցաւ իրեւ հակաթոռ Աթոռոյն Հայոց Հայուսպատութեան, այլ անոր անբաժանելի մասը և օժանդակը Եղիշիւ մեր ժողովուրդի հոգուութեան և առաջնորդութեան մէջ։

Ճիշդ է որ, թէ՛ Եկեղեցիոյ և թէ՛ Ա. Էջմիածնի զահակալներու մէջ եղած են անհամաներ, որնք ասաշնորդուած իրենց արտօւմ փառասիրութիւններէն, հակառակ շարժած են մեր Եկեղեցիի ժողովուրդի հոգին առողջ պահող ուժին և միւս թեան և ևանքն ընդհանուր զգացումէն և համացողութեանէն շեղած անհամաներ եղած են միայն, և իրենց տիսուր արորրը պայմանաւոր մնացած է լո՛լ իրենց ըրջանագ, առանց խախտել կարենալու Հայ Եկեղեցւոյ համերաշխութեան ողին և համազործակցութեան բնական ընթացքը։

Մեր մէծ աղէտէն յեսոյ, Ա. Էջմիածնի Աթոռնայն Հայոց և Եկեղեցիոյ առաջիր Կաթողիկոս ոկան Աթոռներու միջն ստեղծուեցաւ անկեղծ և սերտ զործայցութիւն մը, նոյն իրեւ շարունակութիւն Խրիմնան և Սահակ Եկեղեցանուէր և լուսամիտ Կաթողիկոսներու ոկան սիրալիր յարաբերութեան, ապա իրեւ արդիւնք համազգային աղէտին, որ զրկելով Արեւմատանայութիւնը իր պատմական Հայրենիքն և մէկ միլիոն զուակներէն, կը զրկէր նաև մեր Եկեղեցին

իր գոյութեան կոռուպներէն։ Այս ախուր պարագան իր անդրադարձը կ'ունենար նոու միարերու վրայ, և ժառանգալուն ու աւանդական կարծեցեալ յաւաղնութիւնները, ինչպէս նոու անպարազիծ երազները իր թանգարանու էին պահ մը, և Հայ ժողովուրդի վարչ մարմին մասները իրենց ֆիզիքական և հոգեկան գոյութեան ի խնդիր իր միաւորուէին, զգալով համերաշխատթեան և միութեան կարիքը։ Հայ Եկեղեցին անզոմ մը ևս պիտի լծուէր իր պատմական դերին, պիտի հաւաքէր, պիտի սփոփէր, պիտի յուսագրէր և ժողովուրդի ծառայութեան հոյլ մը անձնազաններ ի սպաս պիտի գնէր մեր Եկեղեցւոյ գարաւոր այդ գերի իրազորձման, պատրաստելու իր փրկութեան տարանը յարուցուած և դալիք մրրիկներուն դէմ։

Ա. Էջմիածնի և Կիլիլիոյ Կոմոզիկոսական Աթոռներու միջե գոյութիւն ունեցող յարաբերութիւնները աւելի անկեղծ և սերս բնոյթ ստացան Բարգէն Աթոռակից և Խորէն Կաթողիկոսներու օրով։ Խոկ այդ յարաբերութիւնները իրենց բարձրագոյն աստիճանին պիտի հասնէին Գէորգ Զ. Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին Կաթողիկոսի չընանին։ Երկու Աթոռներու միջե գոյութիւն ունեցող կազմը զօդուած է ազգոյին և Եկեղեցական միասնականութեան բարձր զաղափ սրներով, և ամրացուած գարերու սպամիտ ձգտումներով։

Յիսուն առաջներ առաջ, Կիլիկիոյ Աթոռը քովնափ պատուհան մըն էր, բացուած Հայ հոգիին վրայ, զրեթէ զուտ կրօնական։ Անթիլիաս այսօր աւելի քան իրականութիւն մըն է Ափիւորի մէջ։ Միւս կողմէ Կիլիկիոյ Աթոռը ոչ մէկ առան բախտը չէ անեցած այսքան ծանր՝ բայց այնքան օգտաւէտ առաքելութեան մը հանդիսարանն ըլլալու։

Սակայն Ա. Էջմիածինը ուրիշ խորհուրդով և ձզողութեամբ կը ներկայանայ մեր հոգիներուն։ Մայր Աթոռը կրօնական նուիրապետութեան մը կեղրոնը չէ միայն, անիկո Հայուն հոգեկան հայրենիքն է, իմանալի այն պարունակը զոր եւրարանչւր ժողովուրդ ունի և ու սաեղծէ իրեւ զերազոյն ամրոց՝ ոչ միայն իր անցեալին, այլ մանոււանդ ապազային։ Մայր Աթոռոյ այդ գերը չէ դադրած, այսօր աւելի քան երեք պէտք ունինք այդ տեսլացած, հոգիացած խորհրդանշանին, կարենալ վեր բռնելու մեր բնդարմացած հոգին և վշուր վշուր եզուծ ու արտաս սհմանի բացասաններուն նետուած մարմինը։

Մեր Եկեղեցական ուրիշ նուիրապետուկան Աթոռներէն Ա. Էջմիածինը կը առրբերի ճիշդ այն համեմատութեամբ, ինչպէս մեր երկրի ֆիզիք նկարազրին մէջ Այրարատեան դաշտը կը առրբերի միւս մեծ միութիւններէն։ Երուսաղէմ, Վասպուրական, Կիլիկիոյ, մեզի կը թելադրեն խորունկ ապրումներ, բայց անոնցմէ ոչ ոք կրցած է հակառակութիւն խորազոյն յուզումը որուն լարերը կը մնան ծածկուած զերի լերան սրբազան ալքերուն խորը։ Ա. Էջմիածինը միայն վայր մը չէ, նոյեան առաջանին խորհուրդովը պաշտպանուած։ Անիկա այն կայանն է ուր կը քաշուին, անդիմազրելի մզումով մը, մեր ժողովուրդին գերազոյն խոռութիւնները։ Մեր Հայրապետները եթէ իրենց ակարութիւնները


պարտական են իրենց ժամանակին, իրենց առաքնութիւնները սակայն կուզան Ցեղին անմահ պահեստէն:

Ցաղնապներ շատ անցուցած է Ա. Էջմիածինը, Շահ - Արքասէն սկսեալ մինչև մեր օրերու տէրերը. այդ բոլորին զիմացած է ան և կը զիմանայ, ապրեցնելով իր մէջ և իրմագ իրեն յառաq հոգիները, եթէ այս վերջիններուն մէջ չէ մեռած ու չէ աղօտած Լուսաւորչի կանթեղը՝ այն հերեաթաթային և անհրեթական յլացքը, որ չի բացատրուիր, բայց կայ իրեն զերազոյն կամար - զօտի ժամանակէն ընդունուած հոգիներուն վերե:

Հայ ժողովուրդը, արտասահմանի թէ օտարութեանը մէջ պէտք ունի իր հոգեկան լոյսը ընդունելու Ա. Էջմիածնէն: Արպէսզի բարիքով լիցուն այս դարաւոր կապը կարենայ բլլալ սերտ և աննկատ, ինչպէս եր ան երէկ, ան չըաժեշտ է որ Ծննաներտկան Հայրապետը, իրեն կրօնական զերազոյն ուղղիչ և Պետ, զիմաւորուի անվերապահօքէն, յարգանքով և սիրով: Լուսաւորչի Աշխառը պէտք է անխախտ պատուանդանը բլլայ ինչպէս մեր հաւատագին՝ այնպէս ալ մեր սիրոյն: Միասնական այս անվերապահ մատածումին ու կեցուածքին մէջ է ոչ միայն մեր Եկեղեցւոյ զօրացումը՝ այլ նուի մեր ժողովուրդի ոյժն ու փրկութիւնը:

Երանի թէ մեր ժողովուրդի զոյւթեան և զայտական նախանձաւորները նոր և թերի ազդեկներու ապաւինելու փոխարէն, զիանային լսել այս ասիթօվ մեր զայդ Հայրապետներու հոգեձայններուն մէջէն պատզամը մեր առածածարեալ նախնեաց և ձայնը մեր պատմութեան:

Անտարտկօյս անտէնկալներ մարսելը դիւրին չէ, եթէ նայնիսկ անոնք ըլլան ֆրկարար և բավանդակ ժողովուրդի բարեհաճութեան արժանացող ելոյթ: Սոկոյն երբ եղածը չեղածին փաստն է, այն ատեն մեզի բոլորիս կը մնայ զան բլլալ, որ մեր Եկեղեցական ու ազգային կեանքի անկերպարան ու ժխտական վիճակները իմաստի մը կը վերածուին, համաձայն մեր գարուոր իմաստութեան և ձգտումներուն:



Հայութի վաղացար սակայն զիւկը վահանակ է առ մատուցուածութեամբ պատճեն անհպատակ: Անհպատակ նաև սպա զիւկը պատճեն անհպատակ է առ մատուցուածութեամբ: Միայն զիւկը պատճեն է առ նուի մատուցուածութեամբ: Անհպատակ է առ մատուցուածութեամբ: